



ԱՆԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԵԼ



ԱՆԹՈՒՅԻ ՊՈԽՐՃԵԼ.— Ալպողոնի խոկումը (Թէաթր տէ Շան գ'էլիցէ) 1912

ԱՆԹՈՒՅԻ ՊՈԽՐՃԵԼ⁽¹⁾

(1861—1929)

Նկարչութեան հետ բազմատելով, արձանադրութիւններ՝ արուեստի նորութիւններ ընդունելու տեսութիւնը՝ արուեստի նորութիւններ ընդունելու տե-

(1) Ներկայ ուսումնափրութիւնը որ վաղոց խոսացուած էր Անահիտի թիւթեցողներուն, այսին ուսացած որովհետեւ կը սպասակին նախ այցելել Պուրտէլի գործերուն նուիրուած այս մեջ ցուցանանդեսին որ Արևեստագետնին մահեն անմիջապես յեռյ պատօնական մարմիններու կողմէ ծագրուեցա, թնդիրոյ իրականացնելու լայտարարութեամբ:

Պուրտէլի իր կենքանութեան ատեն հակառակ իր սիեկերանուշակ հանճարին պատօնական որդանակներու գնահատանքին ու մեծարանքին առարկայ շրածաւ բնաւ ու արդեն երբէ չեր ալ փնտած զայն: Կ'եւելի մահեն վերջ ալ այդ անքես անօարինութիւնը կը շարունակալի, խանի որ կիսովին ծանուցուած ցուցանանդեսը ցարդ չկրցաւ իրականութիւն գտնել: Ա. Ե.

սակէտէն՝ շատ աւելի սահմանափակ դաշտ մը կը ներկայացնէ:

Նկարչական կալուածի հարստութեան կը նը-պատեն լոյսի անսպաս վէամիսութենքն ու գոյներու թիւթեանդ ճոխութիւնները, հեռապատկերին դիւիչ խորութիւններն եւ մթնոլորտային նորը թափանցկութիւնները, կուալին վրայ իրենց ժարտար նիւթեցայունմալ:

Այս բարորէն զրկուած, անդրիագործութիւնը ունի միմիայն զի՞ր ու ծաւալի սահմանափակ կարելութիւններ:

Ծայ է զլիաւոր պատճառը որու հետեւանքով արձանագործութեան արուեստը այնքա՞ն յանդրէն կը գոմէ իր նկարագիրը դաբերու յաջորդականութեան մէջ:

Իրաքանչիւր ժամանակաշրջանի համար, նկարչական ստեղծագործ տաղանդներու աշքառու հոյքի մը քով, մենք հազիւ կը գտնենք մէկ երկաւ կարկառուն զէմք որոնք իսկակես լծուած ըլլան ար-

ձանագործութեան ճիշդի վերանորոգման դժուարին գործին ու դայն հաւցուցած լուսասփիւր բարձրութեան:

Արձանագործ Պուրտէլ այդ հազուազէպ հանձարներէն մին եղաւ:

Իրմէ առաջ, շուրջ կեսուն տարի անընդհատ, Ռոտէնի անունն է որ միահեծան կը տիրապետէր ժամանակակից անդրիխաղործութեան վրայ: Գեղագիտական աճբողջ աշխարհը այդ անունով է որ կ'երդնուր եւ արուեստագէտերուն նոր սերունդը ձերքազատուելով դպրոցալին հին կրնութիւններէն կը դիմէր տական անոր կենառունակ արուեստն, դասաւանդուելու համար:

Թուրինականներու (Rodiniers) խոնճն երայդ, որուն առաջին հետեւորդներէն մին եղաւ նոյն ինքն Պուրտէլ երբ՝ Գեղարուեստից Վարժարանի հնաւանդ մթնոլորտէն հետացած նոր ուզի կը փնտուեր ու յազուրու տալ կը հնաւանդէր ստեղծագործյու իր անզուսպ փափաքին:

Աշակերտի եւ կիրարկու արհեստաւորի (praticien) կրիսակ գերերով Պուրտէլ աշխատացա փարպետին մօտ շուրջ տանեւհին տարի:

Խոտէնի արուեստին հճայքը իր բռնավար զերակշռութեամբ պիտի կապկպէր, զերի հետեւորդ գործներ այլքան երկար տարիներ իր ծիրին մէջ գործող ուրիշ ու եւ է հասարակ տաղանդ: Սյդպէս չեղաւ Պուրտէլի համար. ան չիրսուեցաւ հետեւորդի միջակութեան մէջ ու կրցաւ, իրը նոր Աղիսեւս, զիմադրիլ իր ապրած միջավայրի թափչութեան, ուրիէ միայն զասեր բաղեց իր անհատական ուզին լուսաւորելու համար եւ հաւակ ուրեմն կրցաւ ցոյց տալ ուրոյն արուեստ մը, բոլորպին անզուզական, եւ որ իր կարգին տիրապետող պիտի զանատը՝ մանաւանդ Ռոտէնի մահէն յետոյ:

Եյսօր Պուրտէլ եւս կեանքի հորիկոնէն յայն-կոյս անցած է եւ արուեստի աշխարհը անցեալ տարուան Նոկամմերի պիտքէն ի մեր չուզը կը պահէ այս մեծ պայքարողին որ իր փառահեղ ստեղծագործութեան զես բավանդակ հունձքը շառաւած ստիպուցաւ անզարձ հեռանալ ապրողներուն աշխարհէն:

Իր տեղը, կարելի է ըսել, թափուր մացած է, քանի որ ցարդ իր հասած արուեստի բարձրութիւնը բռնոր ծը շունենք:

Պուրտէլի մէջ մարդն ու արուեստագէտը՝ նոյ-

նացած հազուազիւտ կատարելութեան մը մէջ՝ օրինակի տիպար մը կը դարձընեն զինքը յաւերածապէւ:

Որբան որ «Անահիա»ի էջերը կը թոլլատրեն, ստորեւ մենց պիտի ջանանք ներկայացնել մին ու վերլու ծել միւսը:

* * *

Պուրտէլի բռն անունը Պուրտէլ (Bourdeille) էր, վերջը ինքն է որ զայն կամպին վերածեց Պուրտէլի, զանելով պարզապէս որ այս ձեւը աւելի հնչականութիւն եւ նկարագիր ունէր քան նախորդը: Զօրեղ նկարագիրը ու շեշտուած անհատակամութիւն, ահա՞ իր կեանքին կածեցողութեան բովանդակ պատկերը:

Նոյն կամբցողութեան մէկ նճոյշը չէ՝ միթէ իր մենատառն ալ (monogramme) որ երկարչա-փական պիրկ գծերով տառզամեւ մը կը ներկայացնէ:



Ա. ԲՈՒՐՏԷԼ. ՊՈՒՐՏԷԼ. — Յուսահատ մեռքը

իսկական ժողովուրդի զաւակ, Էմիլ Անթուան Պուրտէլ աշխարհի հեկա Մոնթօպանի մէջ 1861ին, գիւղական շատ խոնարհ ծագում ունեցող չարքաշ ընտանիքի մը ծոյցը:

Նայըր կահագործ էր, ծօրեղբայրը քարակոփ, իսկ մեծ հայըր եւ Հօփեղբայրը պարուկ այծարածներ, որոնք, իր ճանուկ հասակին՝ զինքը միասին կը տանէին շըջակայ ժեռուտ բրուներուն վրայ իրենց այծերն արածելու:

Թերափի այս շըջանը, անցուած բաց բնութեան մէջ եւ շըջապատուած այդ ջրուտ, կայտուն անասուններով՝ անջնջելի հետք թողած է ապագայ իր կեանին ու գործունելութեան վրայ:

Պուրտէլ ջանացած է սուէպ վերգովալ ճանկական երանաւէտ այդ բոպէնները: Իր կարգ մը բանդակաղործութիւնները, ճանաւարաբար դիցարանական այծուանի աստաւածութիւնները եւ կենտաւրունները, թրծուած են ապրուած այդ կեանիքի խոր քնարերգութեամբը:

Նոյն ընարերգութիւնով իենաւուրած է դարձեալ դրական զմայելի էջեր օրնցմէ միոյն մէջ, տեղ մը, Պուրտէլ սապէս կը բանաւէտ ճնշավայրին, Մոնթօպանի համար զգացած անսահման պաշտամունքը.

«... Հովանինները պագառութիւններով լի Ֆրանսիան հովի այդ անիւնին՝ ևենինը աւենային գոյն առած այդ վաղենիք բաղդին մէջ, ուրասունկերով կարմրուն, բրուներով գիերային կրակիներով լաւսավառ եւ իր կիզիչ արեւուկ ու առաջնորդ իր պատղերով համակ ուկեցօծ այդ հովին վրայ է ու մանկաթիւն կազմուած է: Իմ մասիս՝ երե օր մը վերսին պիտի ե ծննին՝ ուրիշ օւրան չեմ ուզեց բաց ի մեր քաղիկն:»

Պուրտէլ չէ կրցած նախակրթական օրինաւոր շըջան բոլորներ, որովհետեւ, նախ՝ ուսամթարանի կաշկանդիք կարգապահութիւնը խոսոր կը հանձնմատէր իր աղաստատենչ խառնուածքին հետ, միւս կործէ՝ ճնողացը հանուսու վիճակը ձեռնուու չէր ասոր:

Աւելի վերջն է որ՝ անպարտասելի աշխատասիրութեան եւ ճշտալար հետաքրութեան մը

շնորհիւ ձեռք պիտի բերէր մաքի ինքնատիպ զարդացում եւ հմտութիւն:

Ցայցալիթեան տարիներու կարեւոր մէկ բաժինը հետեւարար անցուց հօրը աշխատանդոյնին մէջ:

Հայըր, ճարտար արշեստաւոր, զիտէր ի պահանջնել հարկին փայտի վրայ բանդակի իր կահեղիններուն զարդամտուրը: Որդին կարծ ժամանակի մէջ վարժուեցաւ օնեն իրեն: Այդ կերպավ է որ իր մէջ արծատ գտաւ ապագայ մատնագիտութեան ուերք:

Դեռ պատանի, օր մը, սեղան մը կը քանդակէ տաղանդաւոր գրագէս էմիլ Բովիլինի համար որ նոյնիս Մոնթօպանցի էր եւ որ Անաթոլ Ֆրանսի կողմէ բաղաստուած է հին Յունատանանի հավուերգու բանաստեղծ նշանաւոր Թեսկիրիան հիւս:

Ձեռագիրը շատ հանուեցաւ, եւ գրագէտին ինքնակած միջամատութեան շնորհիւ՝ թաղաթետութիւնը համեստ թոշակ մը սահմանեց օժտուած պատանիին որպաս զի երթայ իր միջքը ճշակէ թուլուզի Գեղարդուստից Վարժարանին մէջ:

Հոն քանի մը տարի աշխատելէ եւ արաւեստի նախատարերքը իւրացնելէ յետոյ մրցման մը մէջ իրաւոնն քահեցաւ դրկուիլ Փարիզ, կատարելաւործուելու:

Թուլուզի տրամադրած տարեկան նպաստը կը հանէր 1200 ֆր.ի որուն վրալ իր ճննդավայրի թագավետութիւնը աւելցուց 600 ֆր. եւս: Այս 1800 ֆր.ի տարեկոչակը հազիւ կը բաւէր իր պարաւոնին, բայց Պուրտէլ մեծ խնայափրութիւն պարաւորելով ինքինքին, անիէ բաժին կը հանէր նիւթական օգնութիւն հասցնելու իր ծննդաց որոնք՝ այլևս եերացած՝ պէտք ունէին իր աշխացութեան:

Մնողասիրութեան այդ խոր զգացուը միշտ գտա մաս իր մէջ, ու երբ իր ճարյը կարունցնելու զգացութիւնը ունեցաւ, փութաց Փարիզ իր քով թերեւ տալ հայըր որուն հանգէտ պաշտամունքի հանող սեր եւ գուրգուրալի ակնածանք յոց տուած մինչեւ վերջը:

Եսաւել հարկ է անցողակի յիշել նաեւ որ՝ Պուրտէլ, ուսանողութեան զմուար շըջանին, թանկանին պաշտպանութիւնը վայելեց Տիգին Միշտէ (նշանաւոր պատմաբանին երկրորդ կինը) որ՝ ճագումով նոյնպէս Մոնթօպանցի ու բարձր զարգաց մաս եւ սրտի տէր անձնաւորութիւն՝ Շշարիտ այրական հոգաստարութեան եւ քաջակերանիքի առարկայ գարնուց զինքը մինչեւ իր մահը (1899):

Փարպիկի Գեղարուեստից Վարժա-
րանին ճէջ աշակերտոցաւ Ֆալկիի Երի-
որ համբաւ ուներ իր անդրիազողո-
ծութեան օրուան վարպետներն ճի՛:
Ֆալկիի Թուլուզյի Եր եւ կերպավ-
ճը իր Հայրենակիցը բայց Հակա-
ռակ այս հանգամանքին եւ Հակա-
ռակ իր ուսուցչի անձին հանդէպ-
սնուցած մասնաւոր յարգանքին, Հա-
գիւ երկու տարի կրցաւ մեալ անոր-
հովանին տակ: Պաշտօնական ար-
ուեստի այց չերձանցըց, Գեղարուես-
տից Վարժարանը, կաշկանդող և հեղ-
ձուցիչ կը գտներ, ուսափ դուրս ե-
կաւ անկէ ու սկսաւ ինքնահատիպ ուղ-
ղութիւնն ճը որոնել:

Մինչեւ իր անկախ ուղին զըս-
նելը բաւական երկար շրջան ճը բո-
լորեց. շրջան ճը զրկանքի եւ ան-
ընդհատ պայքարի:

Ծննդավայրէն եկած օգնութիւնը
վաղոց զարդած, ստիպուեցաւ այլ ևս
ատամանքով լուծել ապրուստի կնճռոստ
հարցը եւ նոյն ատեն հետապնդել
գեղագիտական իր որոնութիւնը:

Բացի ի քանդակիլու արուեստէն
մեծ ընդունակութիւն ցոյց տուած
էր նաեւ գծաղրելու եւ նկարելու
ժուղերուն մէջ, որով սկսաւ պատ-
կերազարդ Հրատարակութիւններու
աշխատակցի, այս ու այն ճարտա-
րաբեստավին տան համար օրի-
նակներ պատրաստել եւ կամ դիմա-
նկարներ շինել:

Նկարչական իր այլ աշխատութիւններէն շատ քիչ բան մնացած էր իր աշխատանքին մէջ երբ փախճանեցաւ. ի խնդիր հացի զանոն աստ ու անդ ցրուած էր: Գծագրուեցանում զանձն ըլ կը մնայ սպակյն է ափեղերահնչակ պարուհի նկատու (որ անքան ողբերգական վերջ ծը յետոյ) շարժութերը յաւերժացնող խառ ուրուագծութեանց շարքը:

Քիչ չեն նաեւ փասթելով կամ արժանկարով



ԱՆԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԵԼ.— Իր մօրը կենդանագիրը.

ԳՐԻՑՈՎ ԳԾԱԳՐՈւԹԻՒՆ. 1887

(gouache) պատրաստած գմայիկի էջերը որոնցմէ կարեւոր ճառ ճը նոյնպէս իր աշխատանոցին ճէջ ի պահ կը մնայ խաւաքարտէ պարութաներու մէջ։

Նիւթակն ապրուստը Արեկու հարկին տակ
իրեն Ներկայացող միջնորդեւն իր նախնարութիւնը
կուտար առաւելապէս անոնց որոնք ամենէն աւելի
առաջ կ'ընձայէն իր սիրած ծիւզը, անդրիագոր-
ծութիւնը, կիրակիւու:

Այս կերպով է որ պատեհութիւնը ունեցաւ իր ճարտար կիրարկու (praticien) գործի նախ իր երբեմի ուսուցչին Ֆալիփի համար եւ ապա Տալուի ծառ: Այս վերջինը՝ ուղղաձիս եւ իրապաշտ վարդուն՝ ձեւապէս նպաստեց բնութեան սէրը աճ- րապնդելու եւ խորացնելու երիտասարդ Պուրակի գիտակցութեան ձեչ:

Աւելի երկար տարիներ աշխատեցաւ ան Ռուտէնի քով ու անկէ իւրացուց արհեստագիտական նոր տուեալներ որանց շնորհիւ առաւել եւ ընդլայ- նեց իր գեղագիտական հասկացողութեան հորիզոնը:

Պուրակէ, գործակցելով հանդերձ իր անհիջա- կան վարպետներու երկին, ժամանակ կը զտնէր ի- րեն հաճար եւս աշխատիլ: Մեծ եռանորդ կ'ուսում- նասիրէ Սսուրա- նեղպատական եւ Յունական հին արտեստներու հրաշակերտները, միջին դարու ա- նառւն քանակագրծներու անմահ արտադրու- թիւնները եւ կամ առևի նորերու ժան-Կուժենի, Ռիտաի գլուխ-գործոցները ու նոյն ատեն կը քան- դակէր ու կ'արտադրէր:

Այդ արտադրութիւնները որոնք կ'երեւային պարերական ցուցահնդէմներու մէջ, ընականա- բար գերծ չէին օտարածուաւ ազգեցութիւններէ, բայց, արտասովոր տաղանդով մը մէջաւէ բերուած, կը պարւեակէին ինքնեկ յատիւթիւններ.

Մեծ միտքերը, իրենց կամերի ամբողջ տեսո- ղութեան, չեն դադրիի ուսումնասիրներէ եւ սովորէ, բայց սկզբնական շրջան մը կայ ուր իւրացնելու աշխատանքը իրենց գործունէութեան զինաւոր ա- ռանցքը կը կազմէ: Պուրակէ այս շրջանին մէջ էր:

Աետաքրքրութիւնէ զուրկ չէ գործունէութիւն սկզբնական շրջանի այդ երկերէն մէկ քանին թուել այսուղի իրենց ժամանակագրական կարգով եւ անդորրիկի ցոյց տալ արտաքին ազգեցութիւնը որ զիթեր կը յատկանչէ:

Ենու Փալիփի ծառ կ'աշխատէր երբ 1885ի Սալոնին ցուցադրեց Աղամ Մեդինին յետո եւ Աննի- բալ Մանուկ գործիրը, Միքել Անձէւոյի արտօնա- տէն ներշնչուած: Միքել-Անձէւոյի ազգեցութիւնը մեծ եղած է ծիչա, եւ Պուրակէն առաջ ու իրմէ յետոյ շատեր, և մասնաւորաբար նոյն ինքն Ռուտէն, չեն կրցեր պրէի խոալական Վերածնունդի այդ հսկայի արտօնաւին անփառքի բոլութենէն:

Տարի մը վերջ Պուրակէ կը ցոյցազրէ Հովհա- վարէ սերը, իսկ 1887ին սկիզբը կը դնէ իր Պերո-

վրեներուն. այդ անմահ դէմքին արժանավայէլ արտօյալութիւնն մը որոնած է շարունակ եւ այդ թուականէն ի վեր տասնեակ մը առիթներով իր մտածունը արձանացնել փորձած: Առողջեց 1900ին ցուցագրուածը յաջողագոյններէն է եւ այժմ կրէ- մէնալուրի թանգարանին զարդերէն մին: Կիսանդրի մըն է, ձևուած պատուանդամի մը վրայ, ուր կայ փորագրուած այս խօսքը. «Բագուր, որ կը քամէ, մարդոց համար, հեշտալի նեկտարը»:



ԱՅԹՈՒԱԾ ՊՈՂԻՐՏԷԼ. — ԳԵՄՈՎԸՆ

1891ին ցուցագրած է իւել մը կիսանդրիներ: Յաջորդ տարին՝ Երեխ մասնաւատի ալշիկներ ներ- կայացնող կենսունակութիւնն մի սիրուն հարթա- քանդակը, Աւելի յաջորդին, որտեն կի անդրիներ և ծծկան մայր մը որ շատը մը պրանցէ միքրարտ- զրութիւններաւ արժանացաւ:

1898էն է Անմանի Ելլադան եւ 1900էն Ա- պօղուն Կուուի մէջ, երկուքն ալ յաւնական արտօնա- տէ ազգեցութեան ներքեւ:

1905ին կուրայ Արենսս մը՝ որ պարզաբանական լուրջ յատկութիւններ կը յայտաբերէ եւ լոգասկ առնող կինը (Baigneuse) շնորհագեց շարժումի մը մէջ՝ իրականացնած հելլենական արուեստի ներշնչան տակ:

Նոյնքան շնորհայի արձան մըն է երկու տարի յետոյ ցուցադրած իր Միզանոյր (Romone), ուր Ռուակնի յայտնի ազդեցութիւնը կը նշանարկի:

Այժարած պայիկավ (1908) Պուրտէլ մեզ կը փախարէ իր ճանկութեան երշանկաւու տարիները ուր, իր հօրեղոր հետ, սարերուն վրայ սրինդի ձայնով ուկերը կ'արածէր: Ելյատեղ այժի սոփիներով չարած'ի ճանուկ պայ մըն է որ այտերը քուռայց զոյլ որինդ մը կը հնչեցնէ, մինչդեռ ուլիկ մը փաղաքօրեն զլխով իրեն կը քսուի:

Այդ նոյն տարին հրապարակ կը բերէ իր ճեանուն հայրենակցին էնիրի գիլարձանը, շատ յաջող իր ինքնավտահ կամքի զօրեղ արտայատութեանը մէջ, յատկանիշը այդ հանճարեղ զծաղրիչին որու անոնը անցեալ զարու երկրորդ կիսուն ծըլաքուռայից հետ համաշաւասար բաժնեց աճբողջ պաշտօնական արուեստի մթնոլորտին տիրապետութիւնը.

Այս բեղմնաւոր թուականէն է նոյնական Քարբօի արձանը: Մեծ գարպեար որուն հանգէպ Պուրտէլ միշտ հիացուու ունեցած է, ներկայացուած է յատնակախ, աշխատանքի տարագով եւ ներշնչան անսովոր հուրբի մը անձնատուր. մէկ ճեառքը ունի արձանիկ մը, իսկ միւսը ճանրաբեռնուած է կամ իշարոււն կոյսով մը:

Խոտէն այս գործին համար ըսած է թէ՝ «Միան Քարփն չեւ, այլ ամբողջ մոմանթիզմը կայ խացուած չոն»:

Պուրտէլ Խոտէնի արուեստին հաղորդուելէ առաջ նախապէս կրած էր Քարփօի ջղուա ոճին աղղեցութիւնը:

Մեր իշշած բրոր երկերը եւ զես ուրիշներ, ինչպէս շեշտեցինք վերը, հակառակ իրենց հրապարակ իրեած արտասօնոր տաղանդին եւ ասա ու անզ ցոյց տուած ինքնատիպ ճանայատկութիւններ. Առուն, կը մասն ապրեցութեան շրջանի գործեր. Ասոնք են սակայն որ աստիճանաբար դարբնեցին Պուրտէլի ապագայ մեծ անհատականութիւնը ու ճամբար բացին իր հանճարին:

Այս աեսուկէտով ճամնաւոր դեր կատարած է

իր երկերէն մին որուն վրայ կ'ուզենք ծանրանալ նախ քան կատարելութեան շրջանի գործունելութեան անդրադառնալը:

Այս է՝ 1870ի Մարտիները անուն խճանդրի յուշարձանը որ իր ճննդավայրին Մանթոպան քաղաքին կողմէ ապարաւեցաւ ի յիշատակ Փրանքո-գերման պատերազմին ինկող զինուորներուն, եւ որու կանգնումը տեղի ունեցաւ 1902ին: Սբուևստագէտը ինը տարի աշխատած էր անոր վրայ:



ԱՅԹՈՒԱՅՆ ՊՈՒՐՏԷԼ. — կիսանդրի էնկր նկարչին (1907 8)

Պուրտէլ աւանողական շրջանը նոր աւարս ած էր երբ ստացաւ ոյն ապարանքը: Առաջին անգամ է որ առիթ կը արուելը իրեն ձեռնարկի նծանօրինակ ընդարձակ գործի մը, ուստի իր ապանդին բրոր թափուղ լծուեցաւ անոր, ջանաց զացման նոր շեշտեր զնել հոն, զարպառւեսաեան նոր ներդաշնակութիւններ հազցնել անոր ու մեծ ճամաճը լաշողեցաւ իր նախակին մէջ: Ասոր ապացուցը ամենէն աւելի զրափ է յուշարձանին պատ-

ուանդանը գարգարող հարթաքանակիներուն ճէջ ու բոնց վրայ շարժող բաղմաթիւ զննուըներու և ի բերենց ծիերու պիրկ շարժումներէն ու կիներու եւ երածնաերու յուստութիւն կարտացլաց պատերածի արհաւորքը:

Դրան է թէ այս գործն զանազան մստեր զեաց կը յեցեցնեն մտահնի ունին ներգործութիւնը, բայց եթէ հարկ է անպատճառ աղբեցութիւն ճէ փնտուել հոն, մենք աձնեն աւելի պիտի մտաքերնք՝ 19րդ դարու առաջին կիսուն վրայ արթապետող ճէծ արձանագործ Ռիւս եւ իր Էթուալի յազդական կամարին աշխարհահռչակ զարդը կազմոց Մարտիկեզի խճանքընին: Արգարեւ Ռիւսի արուեստն էր որ ամենին աւելի կրնար ներդաշնակուրի Պուրակի խառնուածքին որ աւելի վերջերը եւս կարդ ճը աշխատութիւնը յզացման պահուն կրկին կը վերադարձնել:

Այս յուշարձմանի կափանձան թուալիսնէն սկսեալ զիստակից արուեստասէրներու ընտրեալ զասակարգ ճը քայլ առ քայլ կը հետեւի Պուրակէլ վերլերին:

Մեր արուեստագիւտը կը սկսէր տարիքով ալ յառաջանալ եւ ինք որ այնքան պաշտամ էր ընտանիկան կեսնիքի բաղզը ճենուորտ, հեւ ի հետ աշխատութեան հասոնէքն տարուած եւ նիւթական պայտարի մտացրաւումներով կանուած ասիթ չէր ունեցած ընտանիքի կազմելու մասին մտածել:

Այս թուականներուն է որ վերջապէս կ'որչէ ամուսնանալ ու իր ընտանիքը կանց կ'առնէ շնորհալի Հելինուհիի ճը վրայ որ նոյնակէ արուեստագէտ կ'աշակեր իրեն Տիկին Պուրակի զիտցա խորապէս թափանցել իր ածուանոն արուեստագէտի հոգիին ու անոր կեսնիքի խորհրդատուն եւ անձնուէր ընկերը հանդիսացաւ ճինչեն վերջ:

Մոնթուպանի յուշարձմանի գործով նիւթական պայտավաթեան բարդ հարցը լուծում չէր զած բոլորովին, այնպէս որ Պուրակէլ շարունակեց իր չարքաշ գործելակերպը ճինչեւ 1909 թուականը, զբաղեցի զիստարաքար Խուսէնի մօտ:

Հասուն արուեստագէտի իր համբաւը սակայն սկսած էր տարածուիլ ու զնահատուիլ, այնպէս որ այդ նոյն թուականին որոշեց նաեւ թողու Ռուտէնի աշխատանոցը եւ բոլորովին անխախ, աղատ պայտաներու տակ նուիրուիլ իր կոչումին:

«Ի՞ն ստեղծագործական ասպարէզս, յայտարարած է Պուրակէլ իր ճէկ բարեկամին, այդ տարիէն

կը սկսի: Մինչեւ այդ ստիգուած էի տարրուստս Ճարկի, աղատ չէի: Այժմ հաստատ կամքն ունին ձեռք, զարնիք անոր կանոն անոր զոր կը կոչէն ին ճշմարիտ ասպարէզս: Երիտասարդ թէ ոչ, ինքինքին պիտի պարտագրեծ պաշանչուած բոլոր կարգապահութիւնը՝ համեմու համար ոյլի գիրագոյն չափին եւ երկար աշխատելու...»:

Խ'նչ զեղեցիկ զաս աննկուն աշխատասիրութեան: Կ'արքէ զայն միացնել ուրիշ զասի ճը որով հեղութեան ջասապովութիւնը կ'ընէ երկ' տարրեր առթիւ ճը՝ կը յայտարարէ: «Են երկու, երեք տարրեր հոգիներ ունին: շատ փոխուած են, շարունակական փոփոխութեան ճէջ են, որովհետեւ ինքնաքննապատ ճէն են, եւ այլանու է ին զիստաոր ոյժու:»

Նկարագրի երկու գծեր՝ որոնք ճեծ անդրիագործին շատ ճը ուրիշ առարինութիւններուն առանցքը կը կազմեն:

Աշխատանքի եւ ինքնաքննապատթեան (խոնարհութիւն) ուղիղով զարպեած վերջապէս հասաւ իր հանձարի լաւագոյն բողոքջան որու ծաղկումը բուրութեակտեց ճեզզ ու համայն բազաքարիթութիւնը:

Կատարեկութեան շրջանի առաջին յատկանշական գործը պէտք է նկատել Հերակլիս Աղջենաւոր կամ ուրիշ ճեւով կոշտած Հերակլիս Արտուրը, որ նոյն ասեն գլուխ-դործոց ճըն է ոչ ծիայն արուեստագէտին միւս արտօպրութիւններու շարբին ճէջ այլ նաեւ ի շարս զարերու աւանդ թողած առաջնակարգ վիմակիւրտ լիշտակարաններուն:

Գործը հրապարակ եկաւ 1909 թուականին, բայց անոր նկամք տասննեակ արարիներէ ի վեր ալեկոծած էր Պուրակէլ սուեդագործ ճտաքը ու արդէն հրապարակ բերել տուած նախափակ շատ ճը ուսումնակրութիւններ զորս հետպհատէ հասցուց կատարելութեան:

Խ'նչ կը խորհրդանշէ այդ գործը: Հերակլիս նախնի զարերու նարգիւթիւնը կը ճարմանաւորէ, ճարգկութիւնը բազաքակիրութեանց արշալուսին, երբ ինքնապաշտպանութեան ճէջ էր գնութեան պատուհաններուն զէծ:

Հաս յունական զին աւատպէին, Արկատիոյ ճէջ լիճ ճը ճը կար որու եղերքները հրեշտացին թթուչուններ կը յածէին: Անոնք ունին երկարթէ կտուց եւ փետուններ ու իրենց ճաշացու խայլոցներով:



Ա.ԹՌ ԱՆ ՊՈՒԽՏԵԼ.՝ Հերակլէս աշե նաւոր. 1908

պատուհան էին դարձած երկրին բնակչութեան։ Արակեան էին յաջուղից առ նետահար ընելով բնաջնել գերբնական կատարելութեան սահմանները հասած զանոնք։

Երձանք կը սպասկերացնե այդ հերոսական դրուազը։

Երիաստարդ Հերակլէս, ճարմանյ ամրող ծկանները ճգուած, դիդեխիկ չ քծումով մը լայնալիճ ազեկ ճը լարած ունի։ Զախ սարբ ամրապէս յիցած հանդիպակայ ժայռին, աջովը ծունկ տուած է գետնին և ակնարկը սեւուու կը հ'տեւի նետին, որ միջոցն մէջ կը սպանայ։

Հերոսին զէնքին վրայ կը նշանաւի լուրջ գոռ հունակութիւն մը, ան վստահ է թէ իր հարուածը չպիտի վրիպի։

Մեւ ու շարժում իրենց ուժնութեան մէջ Արակեան յաջուղից առ նետահար ընելով բնաջնել գերբնական կատարելութեան սահմանները հասած են ու գազափարը իր անանցանելի սաստկութիւնը գուած է հիմ։

Արակեափ երեւումը Պուրակի համբաւին վրայ աւելցուց արտասալոր նոր փայլ մը։

Երկարաշամէց աշխատութիւններու, մեծ ապրաւունքներու շրջանը բացուած էր՝ վարպետին գործունեւութեան առջեւ որ իր թափը կը կրկնապատկիր։

Ժամանակագրական կարգը չանցած, չձոռնանց իշել այսաեղ երկու արձաններ իրականացուած 1910ին, երկու ն ալ խորիմաց եւ հումկու արտադրութիւններ։



ԱՅԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԷԼ. — Ապողոնի ազեղնաւորը



ԱՅԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԷԼ. — Քանդակագործութիւնը ու ձարտարապետութիւնը (Թէաթր աէ Շան զ'լիգէ) 1912

Մին Վամբ բեռեր (Nobles fardeaux) անւնը կը կրէ և կը նեշկայացնէ երիսասարդ յիլ կին մը որ երախայ մը կործին բռնած եւ կողով մը պտող զիսւն փայ, կը յառաջնայ, նր արտայայտութիւնը՝ տարօրինակօրէն կենունակ՝ կը խորհրդանշէ ճայր-բնութիւնը, յարածուն եւ արդարաբեր:

Միւսը՝ Պենելոպէ մըն է, գերազանց երգ մը ուղղուած ընտանեկան յարկի նուրբականութեան.

Եցի՞ կը հասնինք Պուրտէլի արաւետին ինքնայտուկ մէկ նոր փովին, ան է թէարը տէ Շան-զ'լիգէի քանդակազարդան աշխատութիւն ներուն՝ զորս չէնին ճարտարապետ Բէդրէ եղարարները կին յանձնեցին (1912—13):

Այսուեղ, անհաւատալիօրէն կարճ ժամանակա. Ճիշողի Ծէ մէջ Պուրտէլ իրականացուց բազմո կողմանի դրդ մը որ իր բերած նորութիւնով անկիւնազարդ մը կրնայ, համարուիլ ժամանակակից արձանադրութեան մէջ:

Հարցը ճարտարապետութեան և քանդակագոր-

ծութեան գուգարդութիւնը ներդաշնակօրէն իրականացնելուն մէջ կը կայակար:

Պուրտէլ յաջողեցաւ այս առիթով ստեղծագործած իր շարքը մը հարթաքանզակներուն տալ գեղագիտական այնպիսի ճկունութիւն եւ զարդարութեան ոճաւորում որ՝ առանց իրենց իմաստէն ո եւ բան տուժելու անոնք անբակտելի ներդաշնակութեան մը մէջ միացն իտարոնի ճարտարապետական կառուցուածքին:

Իրմէ առաջ, արձանագործները ճարտարապետին գործէն անկախաբար կը յանային ու կիրականացնելին իրենց մնակած բաժինը, այնպէս որ իրենց աշխատութիւնը իրը խորթ տարը մը կուզար աւելնակ չէնքին փրայ ու այնտեղ կարկանի մը տպաւորութիւնը կը թողուր:

Պուրտէլ իր նախորդներաւն տափակ քնապաշտութեան չուզեց հնաեւիլ, այլ զնաց զաւը միքրոնել Ասուրա-Նզիպտական եւ Միջնադարեան քանդակներէն ու նաեւ ժան-Կուժանի դործերէն: Վերանորոգելով եւ արդիականացնելով անոնց գաղա-

փարը, իր հարթա-
քանդակներուն
տուաւ շատ մեղծ
ցցուածք, պարզա-
բանեց, ոճաւորեց
զանոնք եւ փո-
րագրութեամբ թա-
ղեց շենքին երե-
սէն ներս :

Սրճանագործու-
թիւնը ճարտարա-
պետութեան հետ
կարենալ կիրար.
կերու համար, ան-
հրաժեշտ է բարե-
փոխութիւններ
ծացել հան, Պուր-
տէի բառով՝ պէտք
է զայն «ճարտա-
րապետականացլ-
նել» (architec-
turer) :

Քանդակներու
նիւթը կը պատկե-
րէ թարառնի եւ



ԱՆԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԷԼ. — Սրբերգութիւնը.
(Փէտաթը տէ ճան զ'ելիզէ) 1912

անոր աշակից ար-
ուեստի ծիւս ճիւ-
գերու գաղափարա-
կան խորհրդանը-
շութերը :

Այսպէս՝ շէնքին
Ճակատը զարդա-
րող կեղրոնական
բանդակին զրայ
կը տեսնուի Աւու-
դոնը քնար ի ձե-
սին, խորասոզ՝
խորհրդին ձեջ
որ ծնուցիչն է ար-
ուեստներու : Իր
ետին կանգնած է
Մուսան որ ական-
ջնը ներշնչութեր
ճը կը փափ այս :

Երկու կողմերը
կան ձին եւ նոր
Կատակերգու-
թիւնները : Առա-
ջնը կը ներկայա-
ցնէ մերկ կին ճը՝



ԱՆԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԷԼ. — Կատակերգութիւնը.
(Փէտաթը տէ ճան զ'ելիզէ) 1912



ԱՆԹՈՒԱՆ ՊՈՒՐՏԷԼ. — Բանաստեղին ու Պեգասոսը.
Ա.Ր.Ր. @ բարգիր (1912)

հին յունական դիմակ ճը ի ձեռին, պարելու տորովթիւններն ու գծագրական անսալթաք արուեստիրքով. իսկ երկըորդը կը ներկայացնէ նոյնպէս կին ճը, այսց զգեստաւոր և ամօթխած:

Քովածի ուրիշ հարթաքանդակ ճը կը պատկերացնէ Պեղաս ձին, խորհրդանիշը քերթողական աւիւնին, և զոր չնորհագեղ Մուսայ ճը կ'աշխատի զապել:

Մալրի քանդակները կը ներկայացնեն ձարտարապետութիւնը, Քանդակագործութիւնը և այսպէս շարունակաբար:

Պուրակի ստեղծագործ ձեռքի արդիւնքն էն նոյնպէս շէնքին ներսը զարդարող կարդ ճը ծնփանկարներ (fresque) որոնց նրբերանդ դաշնա-

տորովթիւններն ու գծագրական անսալթաք արուեստը բոլորին զարմանք պատճառեցին:

Մեփանկարը փափուկ աշխատանք է, ձեռքի ձարտարութիւն ու արագութիւն կը պահանջէ. ծեփին տամկութիւնը չանցած պէտք է նիւթը հոն նկարել մէկ շունչով. Արդ, հակառակ անննդէ իւրաքանչիւրին երեք մէթր քառակուսի տորածութիւն ներկայացնելուն, Պուրակը հատը մէկ օրուան մէջ կ'աւարտէր:

Փարիզ

ԹԱՅԱՎԱՐ ԾԻԾՄԱՆԵԱՆ

(Վերջը լազորդով)



ԱՆԹՈՒԱՆ ԳՈՒՐՑԵԼ. — Մուսաները որ կը սլանան Ավուդոնի կոչին
(Աւաթր տէ շան գ'կիզգէ) 1912